


ՀՐԱՍՈՐՈԿՈՒԹԻՒՆ «ՀՈՐԻԶՈՆ» ԳՐԱԾԱՆ — Թիվ 3

ՍԻՄՈՆ ԱՐՄԵՆ

ՄՕՐԵ ԱՆԷՇՔԸ


ՎԻՐԱԿ ԹՐԵԱՆԱՅ ԿԵԱՆՔԵ



ԱՄԵՆ ԴՐԱԽՈՒՅՔ ՀԵղինակին ՎԵՐԱՊՈՀԱԾՈՅ ԵՆ

1928

Տպագրութիւն Ա. Բ. Ա. Բ. Ա.
17, Ափե տէ Տօմինիքիւն
ՄԱՐԱՆՅԱԼ




891.99
Հ-59

Ճերակաց Լեյն 1.9 NOV 2011

ՀՐԱՄԱՆԱԿՈՒԹԻՒՆ «ՀՈՌԻԶՈՆ» ԴՐԱՄԱՆ — թիւ 3

ՍԻՄՈՆ ԱՐՄԵՆ



Մ Օ Ւ Ը Ա Ն Ե Ց Ք Ը

ՎԻՊԱԿ ԹՐՔԱՆԱՅ ԿԵԱՆՔ



1927

Տպարան Ա. Բ Ա. Բ Ա.
17, Արև տէ Տօմինիքէն
ՄԱՐՍԵՅԼ

Մ Օ Ր Ը Ա Ն Է Ծ Ք Ը

Վ Ի Պ Ա Կ



ԽԵԻՈՆ ՃԵՐԱՀԵԱՆ
(ՍԻՄՈՆ ԱՐՄԵՆ)



Ա.

Հօրենական այգիին մէկ անկիւնը, հսկայ ընկուղենիի մը շուքին տակ նստած, իր կեանքին վերլուծումը կ'ընէր Սոզոմոն, Սոզոմոն Իմաստունի մը խելահաս դատողութեամբ: Ինչէ՛ր ըրած էր ան մինչեւ այս օրս. ի՞նչ չարութիւններ, զրկանքներ և հուսկութեամբ որքա՞ն ժամանակ էր որ այլեւս խելքը գլուխն էր հաւաքած և ինքփինքը ձերբազատած զբիթէ բոլոր վատ ունակութիւններէն ու արարքներէն:

Սոզոմոնը զիւղին ամէնէն աւելի ատելի մարդը, կամ մարդ հրէշը, որ երբէք զիւղին ծոցէն ծնած ըլլար, վատողի և մարդատեաց :

Ամբողջ զիւղացիններուն ատելի էր Սոզոմոն. ոչ ոք չէր սիրեր զայն և ընդհակառակը զիւղին է՛ն փոքրիկ մանուկն իսկ կոշտ մը թուք ունէր նետելիք անոր երեսին: Մայրերը իրենց կաթնկերներուն օրօրացին տակ Սոզոմոնի չար ողիէն իրենց հոգենատորներուն զերծ մնալը կ'աղօթէին և պահապան հրեշտակներէն կը խնդրէին Սոզոմոնի մահը փութացնել, ազատելու համար զիւղացին իր զահիճէն:

Այս չար ողին երեսուն տարիներէ ի վեր կ'ապրէր միանեծան, իբր բռնակալ, և զիւղին բոլոր ժողովուրդը կը սարսափէր անոր անարկու տեսքէն: Ան մատնիչ մըն էր, զաւածան մը իր հայրենակիցներուն զլխուն: Շատ պատահարներ պատունասի նման եկեր անցեր էին զիւղին զլխէն, բայց Սոզոմոնի արարքները սեւողի ուրուականի մը նման սարսափի մէջ կը պահէր զիւղը: Մէկը չէր համարձակեր սատկեցնել այդ զափանը: Ոչ ոք կամք կ'ընէր մէջանեղէն վերցնել մատնիչ Սոզոմոնը, քանի որ ան զրացի քիւրս ցեղապետին աչքին լոյսը և աջ բազուկը կը հանդիսանար: Վայ այն տղամարդուն, որ պիտի յանդզնէր նոյնիսկ

պարզ հայհոյանք մը կամ սպառնալիք մը շպրտել անոր երեսին, ա'լ բանը բուրդ էր, և գուցէ այս ամէնէն աննշան արարքը պատճառ ըլլար գիւղին քարուքանդ ըլլալուն և հարիւրաւոր անմեղներու նահատակումին :

Այսքան մեծ էր Սոլոմոնի սարսափը գիւղին և գիւղացիներուն մէջ: Ան էր իշխանը և հրամայողը, թէն ոչ ոք կ'ուզէր յարաբերուիլ անոր հետ :

Բ.

Սոլոմոնի հայրը՝ Թէս Խաչօ, գիւղին պետն էր, խելացի, ազգասէր և հարուստ մարդ մը, որ սիրուած էր ո՛չ միայն բոլոր գիւղացիներէն, այլ և շրջակայքիւրտ ցեղի աշխբէթներէն :

Չորս անգամ Պոլիս էր զացած՝ քիւրտ պետի մը Թէս Մահմուտի հետ, և ներկայացեր էր Սատրապամ Խալիլ Թիֆաթ փաշայի: Գաւառի բոլոր հայ ու քիւրտ ժողովուրդը շատ մեծ առասպեկներ էր յօրինած Մահմուտի և Խաչօի մասին: Զէ՞ մի որ Ստամպօլ փատիշներ քաղաքն էր, և այդ քաղաքը ոտք կոխել կըրցող մի հայ կամ քիւրտ Թէս, մեծ յարգանքի առարկայ կը դառնար իր գիւղացիներու աչքին :

Խանդակառ էր Թէս Խաչօ, իր կրկնակ այցելութիւններուն համար: Ան կը պատմէր շատ շատերուն այն բոլոր գեղեցիկութիւնները, զորս տեսներ էր իր աչքերով և հիացեր մնացեր էր: Փատիշահին քաղաքը իր բոլոր ճոխութիւններով շատերու նման շլացուցեր էր Թէս Խաչօի աչքը, և անդիմադրելի փափաք մը զինքը կը տոչորէր:

Թէս Խաչօի երրորդ անգամ Սթամպօլ գանուած միջոցին էր որ Սոլոմոն, Խաչօի անդրանիկ գաւակը գաղտնապէս զողցած էր մօրը զիի զարդուկիները և ուզած էր հօրը ետեւէն փախչէլ Պոլիս:

Հաղիւ տասնըութիւնը տարեկան այս պատանին իր յանդուգն փորձին մէջ պիտի յաջողէր, եթէ իր մօրաքրոջ որդին Արթին, զարանակալ չըլլար իրեն:

Սոլոմոնի գողութիւնը և փախուստը իմացուած

էր բոլոր գիւղացիներէն: Ամէնքը իրար անցած էին: Սոլոմոնի հետքը գտնելը և խեղճ մօրը ոսկիները ազատելը կտրիճի գործ էր միայն,

Արթին, իր մօրաքրոջ լալահառաջ թախանձանքներէն մոլեգնած և զինուած, ինկաւ ճամբայ միսմինակ: Օրեր ու գիշերներ հետապնդեց Սոլոմոնը, շատ հեղանոթի ճամբայ կտրեց, անքուն գիշերեց և վերջապէս չորրորդ օրը կարողացաւ անոր հետքը գտնել:

Նոյն գիշերը երկուքը մէկ իջեւան գիշերեցին: Սոլոմոն անկասկած էր իր ազատութեան վրայ, մինչ Արթին կեղծ ձեւերով այլափոխուած, ջանաց ծուղակի մէջ ձգել զայն և անկէ յափշտակելով իր մօրաքրոջ գիրագարձնել տասը հատ հինգը մէկնոց զարդուկիները:

Արթինի համար ծուղակը յաջողուած կը նկատէր, և այս յաջողութիւնը հոչակաւոր պիտի ըլլար իրեն համար, քանի որ Թէս Խաչօի Ստամպօլ հաստատուելու պարագային Արթին ինք պիտի ըլլար առաջին ընտրուելիքը իբրեւ գիւղապետ:

Ուստի, յաջորդ օրը, երբ Սոլոմոն բաժնուեցաւ իջեւանէն և ինկան ճամբայ, Արթին աճապարեց հետեւիլ անոր և գետակի մը կամուրջին վրայ յաջողեցաւ ընկերանալ անոր և անուշ խօսակցութեան մը բոնուել Սոլոմոն քիչ առ քիչ կասկածեցաւ և վերջապէս հասկցաւ իր ուղեկիցին ո՛վ ըլլալը: Արթին պըստեցյօնքերը, քաշեց զանակը և պատմաց Սոլոմոնի: Սոլոմոն ճարպիկ էր, ընկերեցաւ և պատասխանեց նոյն ձեւով:

Երկու քրոջ որդիները ճակատեցան իրարու գէմ: Մենամարտը սկսաւ: Յաջորդաբար մին միւսը կը հաւածէր: Երկուքն ալ ուժաւալու եղած էին: Արթին ամէն ձիգ թափեց Սոլոմոնը համոզելու համար որ կա՛մ զիւղ վերադառնայ և կամ մօրը յափշտակած զարդուկիները յանձնէ իրեն: Անկարելի եղաւ խօսք հասկըցնել: Ընդհակառակը, Սոլոմոն, քաջ Խաչօի անուանի գաւակը, սպանաց սպաննել Արթինը. եթէ ան չի ձգէ իր օձիքը ու հեռանայ:

Արթին կատղեցաւ Սոլոմոնի անարդական խօսքերէն: Իրեն համար ամօթ և անպատութիւն էր

առանց յափշտակուած սոկիներուն վերագառնալ զիւդ:
չաւաքեց իր ուժերը, խանդավառեց իր հոգին և կրկին
խոյացաւ Սողոմոնի վրայ մոլեզնաբար:

Նատ զօրաւոր էր զիրկընդիմառն այս կոխւը: Քա-
նիցս զիրար գետին տապալեցին. դանակները իրենց
գործը վերջացուցած էին, մինչ երկու վիրաւորները,
արիւնթաթախ, աննկարապրելի մոլեզնութեամբ զիրար
կը փողատէին . . . :

Երկուքն ալ ուժասպառ փոռեցան, մինչ արիւնը
կը ներկէր հողը:

Գ.

Սարահարթին վրայ իրենց հօտը արածող քիւրտ
հովիւներ հեռուէն տեսած էին այս երկու քաջերու
կատաղի զիրկընդիմումը և շատապած դանոնք խա-
ղաղեցնելու:

Սակայն, մինչեւ անոնց հասնիլը արդէն բանը
բանէն անցած էր: Արթին աշնչացած էր, իսկ Սողոմոն
տակաւին կենդանութեան նշաններ ցոյց կ'ստար:

Հովիւներուն առաջին գործը եղաւ դանոնք կո-
ղոպտել: Սոյին ինչ որ դուան և մանաւանդ մին աճա-
պարանոք զրպանեց Սողոմոնի քէմէրը, որ ինչոքէն
զիտենք, կը պարունակէր տասը հատ հինգըմէկնոց
զարդուսկի: Սոյիկա մեծ աւար մըն էր, և միւս հովիւն
ալ կրցաւ նշանարել:

Երկուքը համաձայնեցան, կիսեցին ու հեռացան
զիակներուն քովէն դէպի իրենց հօտերը, սարահար-
թին կողքին:

Կեանքերուն մէջ կարմիր սոկի չտեսնող այս
մարդոց խինով անչափելի էր: Սոէպ քակեցին ծը-
րարները և հիացումով զիտեցին խոշոր և շոշողուն
սոկիները: Մոցան ոչխարները, զիակները և սկսան
կատակել իրարու հետ, զօտեմարտիւ. մին կը ջանար
միւսը զգետնել: Երկուքին ալ նպատակը եօթնաստեղ-
եան սոկիներուն ամբողջական տիրացումն էր. նա-
խանձը գանոնք մղեց լնչաքաղցութեան և այդ փա-
մը, նման Սողոմոնին և Արթինին:

Այսպէս, կատակը փոխուեցաւ ծեծկըուքի, և
երկու զրացի բարի հովիւները շուտով պլլուեցան իրա-
րու: Անոնց այս մարտին շուներն ալ խառնուեցան:
Անոնց հաշիւները օդը կը թնդացնէին և խեղճ ոչ-
խարները կարծէս անզլուխ կը սկսէին փախչիլ զա-
նազան ուղղութեամբ, շուարած ու անաբեկ:

Այդ պահուն իրենց պահակի գերը կատարող
երկու ձիւրոր քիւրտ ոստիկաններ կ'անցնէին, երբ
նշմարեցին երկու զիակները, արիւնլուայ ու մահամերձ,
իրենց սուր աչքերէն չվրիպեցաւ նոյնպէս քիչ վերը,
բլրակին կողքին կուտազ երկու հովիւները և խոկոյն
իրենց ձիերուն սանձերը ուղղեցին դէպի զանոնք:

Հովիւները ուշքի եկան, բայց բաւական ծանր
կերպով զիրար խոշտանգած էին: Ոստիկանները զա-
նոնք ձերբակալեցին ու կապեցին, իբր հեղինակ գոր-
ծուած ոճիրին: Անոնք ի զուր կը ջանային տարհա-
մողել ոստիկանները, թէ իրենք անմեղ են: Անոնց
հագուստները արիւնի հետքեր կը կրէին սակայն, և
մանաւանդ քանի մը կտոր կապանները, զորս հովիւ-
ները շորթած էին սպանեալներէն, կ'ուզային ապա-
ցուցանել իրենց մեղապարտ արարքը:

Ոստիկաններէն մին ձերբակալեալ երկու հովիւ-
ները իբ ընկերոջ ձիւռն վրայ կապելով, ճամբայ ին-
կաւ դէպի միւտիրիյէթ. իսկ երկրորդ ոստիկանը մը-
նաց ոչխարներուն մօտ, իբր հսկող: Ան գինուած էր
մարթինով և հարիւրաւոր փամփուշտներով:

Երկու զիակները կը մնային իրենց տեղը, կա-
մըրջակի մը մօտ: Սողոմոնի վէրքերը թեթև ըլլալով
արիւնահոսութիւնը զրեթէ գագրած էր, կընար քիչ
մը շարժտկել, բայց չէր կրնար ոտքի ելլել:

Պահակ կեցող ոստիկանը, հետաքրքրութեամբ
իջաւ զիակներուն մօտ և տեսնելով Սողոմոնի շար-
ժը տկիլը, ձայն տուաւ և օդնեց անոր կանգնումին:

Սողոմոն ջանաց կանգնիլ. բայց ուժը սպառած
արիւնաքամ էր եղեր: Միայն կրցաւ նստիլ լուպէ մը
և գարձեալ կքեցաւ զետին:

Ոստիկան Խալիլ ճանչցաւ թէս Խաչօի որդին,
կարելի հարցուփորձ իրեն համոզում զոյացնել տուաւ

ոճրի հեղինակի մասին: Դրդապատճառն էր հասկցաւ կարծես և աճապարեց երթալ այն տեղը, ուր երկու հովիւները կը կոռւէին: Չորս կողմը փնտուեց և քարի մը տակ դառւ Սողոմ.նի քէմէրը: Արտորնօք շօշափեց և գտաւ հինգ հատ խոշոր ոսկիները, սրանք բաժին ինկած էին հովիւներէն մէկուն:

Իսկ միւս հինգը ո՞ւր էր . . . : Արգեօք հովիւներէն միւսը իր քո՞վ կը կրէր զեռ, թէ ան ալ մատնուելու վախով տեղ մը անհետացուցած կամ պահած էր:

Ի զու՞ր ամէն կողմ՝ իրար անցուց սստիկանը, չի դառւ երկորդ հինգը: Ոստիկան Խալիլ հինգ ոսկինոցները համբուրել ու ճակտին դնելէ վերջ սահեցուց զանոնք իր մոյկերուն մէջ, զուլպաներուն խորը:

Մէկ ժամյետոյ խումք մը ձիւտորներ և հօտերու տէրերը հասան դէպքին վայրը, վերցուցին Արթինի դիակը և վիրաւոր Սողոմնը և զանոնք փոխազրեցին կեդրոնը կառավարութեան:

Հոն, Սողոմն ամէն ինչ խոսառվանեցաւ հարցաքնիչին և յետոյ զրկուեցաւ հիւանդանոց, ուր բժիշկը անհրաժեշտ դարմանները տարաւ բուժելու համար անոր վէրքերը, որոնք ծանր չէին:

Դէպքին լուրը շուտով տարածուեցաւ ամէն կողմ: Մասնաւոր սստիկաններ գացին մինչև Ծէս Խաչօի զիւզը, լուր տուին Սողոմնի և Արթինի մայրերուն՝ իրենց զաւակներուն զլխուն եկած գժբախտութեանց մասին: Սողոմնի մայրը անէծք կը կարդար իր զաւկին այս տմարդի արարքին համար. մանաւանդ երբ լսեց թէ իր քեռորդին սպանուած է դանակի անապորոյն հարուածներու տակ, խելքէ ելաւ և փութաց իր քրոջ տունը, ուր արդէն գումը հասած և սուզի վիրածած էր զայն:

Հեծեծանքն ու աղաղակը սիրաերը կը բգկաէր: Երկու քոյրեր և երկու մայրեր միանդամայն, չէին կրնար միխթարական խօսք մը գտնել սփոփելու համար վիրար:

Ի՞նչ չար օր, և ի՞նչ անխելք զործ, սա Սողոմնի արարքը, և ի՞նչ անխոնեմութիւն Արթինի հետապընդումը, զլխէ ելած Սողոմնը եւ կեցնելու համար իր տնակործան նպատակէն:

Սուզը մեծ էր, չարիքը ահաւոր: Երկու տուներն ալ պիտի կործանէին անվրէտ: Բոլոր զիւզացիք սուզ էին մտեր. ամէնուն բերանն էր Սողոմնի վատոզի ոճագործութիւնը, զինք համոզել զացող Արթինի մասին: Շատեր թերահաւատ էին լուրին ստուգութեան: Կարելի՞ բան էր միթէ այսպիսի ոճագործութիւն մը երկու եղբայրներու միջև:

Սնպատճառ երրորդներու զոհեր էին այս խեղճերը, կը խօսէին ոմանք, զուցէ Սողոմնի դրամները պատճառ եղան երկուքին ալ սպանման: Վերջապէս մէն մի զիւզացի համոզումներու տարբերութեամբ կը դատապարտէր զործուած մարդասպանութիւնը: Իսկ երկու քոյրերը կ'որոշէին մեկնիլ միւտիրիչէթ, անձամբ տեսնելու իրազութիւնը:

Երկու ժամ յետոյ բանքեր սստիկանին ուղեկցութեամբ կառք մը միւտիրիչէթ կը փոխադրէր երկու քոյրերու կողմէ՝ զիւզին քահանան և զիւզացի կարիճ Մէկիքը: Սասնք պիտի երթային առնել Արթինի դիակը բերել թաղելու համար զիւզին զերեղմանատունը, և ասկէ զատ վիրաւոր Սողոմնը պիտի տեսնէին և ստուգէին իրազութիւնը, ինչպէս նաև զողցըւած զարգոսկիներուն ճակատագիրը:

Ե.

Վեց ամիսներ անցեր էին այս դէպքէն ի վեր: Սողոմն բուժուեր և քիւլտ աղաներու ազգու միջամտութեանց շնորհիւ աղատ վերագրձեր էր զիւզ, շարունակելու համար իր վատոզի մատնութիւնը զոր սկսեր էր միւտիրիչէթի հիւանդանոցին մէջ հիւանդ պառկած օրերուն: Փիւզի երիտասարդներէն կարեւորներ ձերքակալուեր ու բանտարկուեր էին: Ուրիշ երկու հոգի, թողլով ծնողք ու ընտանիք, լեռ բարձրացեր էին և ապստամբ հոչակուեր կառավարութեան կողմէ: Անոնց զլուխը բերողին պարզեւներ խոստացուած էր: Մէկ խօսքով, զիւզին խաղաղութիւնը վըրդուուեր էր: Ծէս Խաչօ, Պոլսէն վերագրձին ճամբան կողոպտուեր ու սպաննուեր էր: Արթինի մայրը սրտի

ցաւէ անկողին իյնալով, երկար ատեն տառապեր և
վերջապէս իր զաւկին միացեր էր: Սողոմոնի մայրը
գիշեր ցորեկ կ'անիծէր իր զաւակը, որ գաղանի մը
սիրտը կը կրէր և պատուհաս եղեր էր գիւղին:

ԱՅ ու սարսափը կը տարածուէր նաեւ մօտաւոր
մի քանի քրտախան հայ գիւղերու վրայ ալ: Թալանը
և առեւանգումը սովորական բաներ էին այլեւս:

Օր մը, լուր տարածուեցաւ թէ բոլոր չայերը
պիտի կոտորեն սուլթանին հրամանով: Գիւղացիները
այնպէս կը հաւատային թէ բոլոր այս չարիքներուն
արմատը մատնիչ Սողոմոնն էր: Վճռեցին մէջտեղէն
վերցնել այս հրէցը: Բայց ի՞նչպէս, պէտք էր ամբողջ
գիւղին կործանումը աչք առնել:

Այսուհանգերձ քանի մը տաք-դլուխներ վճռին
զսրծագրութիւնը ստանձնեցին: Նոյն օրերուն, նշանա-
ւոր յեղափոխական մը, ծալտեալ մտեր էր գիւղ, իր
հետ բերելով հրազէն և փամփուշտ:

Ուխտեալ երիտասարդները երկիւղածութեամբ
մօտեցան անոնց. երդում ըրին խաչի, աւետարանի եւ
պատույ վրայ, հաւատարիմ մնալ յեղափոխական դա-
տին, կամ ազատութիւն կամ մահ, գոչելով: Գործիչը
կուռ եւ յեղափոխիչ խօսքերով կրցած էր այս խումբ
մը քաջերը վառել ազատութեան հուրով: Սողոմոն
զարմանալի հոտառութեամբ մը տեղեկացեր էր այս
բոլորին: Եւ ահա տխուր գիշեր մը, քսան զալթիէներ
գիւղը պաշարած էին և անպատճառ բոլոր այր մար-
դոց յանձնուիլը կը պահանջէին, մէջը ըլլալով նաեւ
Սողոմոնը, հակասակ պարագային բոլոր գիւղը մոխի-
րի պիտի վերածուէր:

Զա՞ր թէ գժբախտ զուզադիպութեամբ մը, նոյն
գիշերը լեռ բարձրացող երկու հայդուկներն ալ գիւղ
իջած էին գաղտապողի և կը խորհրդակցէին նորա-
կազմ յեղափոխական խումբ անդամներուն հետ:

Հայդուկներ վեց հոգի էին հիմա, և ունէին հրա-
ցան, մեծաքանակ փամփուշտ և ուռմբ, որոնցմէ գուրս
գիւղին մերձակայ այդիի մը մէջ ալ իբր պահեստի
պահուած կային սնտուկ մը վառող, զնտակ և ուռմբ:

Գիւղին պաշարումը ահարեկեց բոլոր բնակչու-
թիւնը, բայց երբէք հայդուկները: Այս վերջինները

պիտի կարենացին վանել զապթիէները եթէ գիւղացիք
օգնէին իրենց ամէն զնով:

Գիւղին բաղզը պէտք էր վճռուէր նոյն ինքն
գիւցացիներուն կողմէ:

Սողոմոն փակուած կը մնար իր տան մէջ, որ քա-
րաշէն էր և կրնար օրերով դիմադրել յարձակումի:

Քսանը սորս ժամու պայմանը լրանալու մօտ էր:

Հայդուկները իրենց մօտ հրաւերած էին գիւղին
այրերը՝ խորհրդակցելու և պատախանելու զապթիէ-
ներու հրաւերին:

Հոն պարզուեցաւ տեսարան մը, որ ապշութեան
մատնեց գիւղացիները:

Հայդուկները ցոյց տուին պայքարի բոլոր միջոց-
ները և զէնքերը: Գիւղացիները տատամսեցան, վախ-
ցան, և ընզիմութիւնը աւելի փանդաւոր գտան:

Սողոմոն այս բոլորը իմացեր էր փոքրիկ մեղ-
սակիցի մը միջոցաւ, որ յաջողած էր սպրդիլ ժողովի
քով եղած տան ախոռը և իմանալ: Զապթիէները
լուր զրկեցին Սողոմոնի, որ առաջինը եղաւ յանձ-
նըւողներուն:

Դեռ երկու ժամ կար պայմանաժամի լրացման,
երբ յանկարծ խումբ մը զապթիէներ զրոն տուին գիւ-
ղին վրայ, իրենց օգնական ունենալով բազմաթիւ զին-
ւած Քիւրտեր: Սառնց յաջորդեց չորս հոգինոց ուրիշ
ոստիկաններու խումբ մը, որ կնաց զիրք բանել Սո-
ղոմոնի տան մէջ: Այս զիրքը կ'իշխէր բոլոր գիւղին:

Յեղափոխականները անշուար ճարպիկութեամբ
զիրքի մտան երեք տուներու մէջ, և բաղխումը սկսաւ:

Գիւղին համար մահու և կենաց կոփւ էր այդ,
որ շատ կատաղի և արիւնալի եղաւ: Վեց հայդուկները,
մինչեւ ակունաներնին զինուած, երկար ատեն դիմադրե-
ցին և կարողացան գիտապաստ փոել երեք ոստիկան-
ներ ու տասնի չափ Քիւրտեր:

Սննկարագրելի էր գիւղացիներուն խուճապը,
սարսափը և աղաղակները: Շատեր Սողոմոնչն օգնու-
թիւն կ'աղերսէին: Սողոմոն, զապթիէներուն բերնով
յեղափոխականներուն յանձնումը կը պահանջէր:

Ատիկա անկարելի էր սակայն: Անոնցմէ ո՞վ էր

որ պիտի ուղէր ոչխարի պէս մորթուիլ :

Բաղխումը և կոփէր ծանրացաւ ուրեմն, մինչեւ
որ մեր հայդուկներուն բոլոր հրանիթի պաշարը ըս-
պառեցաւ: Զապթիէները սիրտ չըրին ուղղակի յարձա-
կումով ճակատի գալ, այլ զիւղը և փողոցները
պաշարած պահելով դիրքերը կրակեցին, կարելի եղա-
ծին չափ քիչ կորուստով ձեռք անցընելու համար
հայդուկները :

Զ.

Հինգ օր տեւող անհաւասար այս կոփէր վերջա-
ցած էր զիւղին պարտութեամբ: Վեց հայդուկներէն
երկուքը մեռան, իսկ չորսը յաջողեցան խիստ կոփուկ
մը շղթան ճեղքել և լեռները ապաստանիլ:

Զապթիէները գեռ քանի մը օր չհամարձակե-
ցան զիւղը զրաւել և հայդուկներուն զրաւած դիրքերը
յառաջանալ, կարծելով թէ տակաւին կային ամրա-
ցած գարանակալներ :

Վերջապէս, զիւղացիք Սողոմոնի միջոցաւ հաս-
կըցուցին զապթիէներու հրամանատարին թէ ո՛չ մի
քօմիթաճի չէր մնացած զիւղին մէջ :

Հրամանատարը հաւաքեց բոլոր այր մարդիկը
և ամրափակեց զանոնք Սողոմոնի տան մէջ, խիստ
խոշտանգումներ ի զոր զնելով անոնց վրայ: Միւս
կողմէ ոստիկաններուն հրամայեց բոլոր տուները և
հիւղակները խոզարկել, զէնքեր ու տինամիթներ ե-
րեւան հանելու համար: Զապթիէները անարգել մտան
բոլոր տուները և անպաշտպան մնացած կիներն ու աղ-
ջիկները բանագատեցին հպատակիլ իրենց վայրագ
կիրքերուն: Զհամակերպազները ենթարկուեցան բըռ-
նութիւններու և զանակուումներու :

Աշխարհի բոլոր յարաքերութիւններէն կարուած
այս խեղճերը ճակամարդկային բոլոր զառնութիւն-
ները ճաշակեցին, այնպէս որ զէպքէն տասնըհինգ օր
վերջ, արգէն բնակչութեան կէսը մահացած էր և զիւղը
կիսաքանդ ու ողորմելի վիճակ մը կը պատկերացնէր :

Նոյն բախտին արժանացած էին նաև շրջակայ
հայ զիւղերը և նոյնիսկ բոլորովին կործանածներ աւ-
պակաս չէին :

Հրամանատարը երբ համոզուեցաւ թէ զապթիէ-
ները իրենց թալանի գործը վերջացուցած էին, վեր-
ցուց պաշարումը և ողջ մնացած այրերը թողուց որ
երթան իրենց տուները :

Ո՞վ սիրտ կ'ընէր մնալ զիւղ և աշխատիլ, չէ՞ մի
որ Թիւրտերն ու զապթիէները բան չէին թողուցեր
տուներուն մէջ: Իսկ գործուած սրբապղծութիւններն
ու լկումները բոլորին սրտերը վառած էին անշէջ կը-
րակով մը, և քանի՛ ժամանակը կը սահէր, ողջ մնա-
ցողներուն հոգեկան տառապանքները ա՛լ աւելի կը
բազմապատկուէին: Թշնամիներու վոհմակներէն վայ-
րագօրէն անպատուըուած Հայուհիները միշտ թուր ու
նախատինք ունէին իրենց կորովագուրկ այրերուն հան-
գէպ: Ամէն տուն մխացող վիշտ մը և ամէն սիրտ կոտ-
տացող վէրք մը ունէր :

Է.

Սողոմոնի մայրը իր մահուան անկողնին մէջ կան-
չեց իր չարողի և ապերասան զաւակը և ըսաւ անոր.

Սողոմոն, անա՛ կը մեռնիմ քիչ ժամանակէն,
բայց մեռնելէ առաջ, վերջին անգամ քեզի պիտի
խօսիմ քանի մը խրատներ ու պիտի տամ իմ վերջին
պատուէքա: Սողոմոն, զուն վատասիրտ տղայ մը եղար,
ո՛չ միայն քու պապեհնական անունդ սեւցուցիր, այլ և
կործանեցիր զայն քու վատ բարոյականովդ ու ազգա-
գաւ մատնալիթիւններովդ: Դուն մատնեցիր քու արենա-
կից եղբայրներդ: Սպաննեցիր Արթինը և սպաննել տը-
ւիր զիւղի երիտասարդութիւնը: Սյոօր մեր զիւղը կը
մնայ աւերակ և մեր պապենական օճախները պղծուած
և անպատուըուած՝ կը սպան իրենց կորուստները: Ալ
ի՞նչ պէտք է ապրիլ այսպէս, այսպէս լլկուած, կոտոր-
ւած ու մեռելացին կեանքով: Գիւղին աղջիկները մէկիկ
մէկիկ կը փակեն իրենց աչքերը ու կ'իջնեն զերեզման,
չկրնալով տոկալ իրենց վրայ բոնօրէն կատարուած
անպատիւ բոնաբարումներուն, և մայրերն ու հայրերը
կը սպան իրենց սիրելիները և սիրտ չունին երկար
ապրելու: Իսկ զուն, որ գրեթէ կիսովին պատճառ եղար

զիւղին այսպէս փճացման, ինկած ես բոլորին երեսէն,
չունենալով ոչ մի բարեկամ կամ բարեւող :

Դուն, կոթնած քու պէկիդ, ամէն չարիք գործեցիր մինչեւ երէկ. ի՞նչ շահեցար, վատողի Սողոմոն: Զդանուեցաւ կտրիճ մը, որ քեզ շան սատակ ընէր, և զիւղին պատիւը մասամբ փրկուած րլար քու մահացումով: Բայց լսէ, Սողոմոն, մօտ է քու ալ վախճանդ, հայուկները վրէժ պիտի լուծեն քեզմէ և չարաչար պիտի սպաննուիս :

Բայց լսէ՛ ինծի, իմ մայրական վերջին խոռքերս: Պէտք չէ մնաս այլեւս այս զիւղը. ա՛ռ հրացանդ և բակի գոմին մէկ անկիւնը թաղուած վամփուշներու ծրարը, նախ սովաննէ պէկը, որդին, զապթիէ և ալիլը ու յետոյ բարձրացիր լեռ: Քու բոլոր մնացած կեանքդ պէտք է նուրիես զիւղիդ անպատուրուած աղջիկներուն, սպաննուած երիտասարդներուն և խոշտանգուած ծնողներու վրէժը լուծելու գործին: Անիծեալ և թափառական ըլլաս, եթէ չկատարես իմ վերջին պատուէրս: Աշխարհի վրայ պատուաւոր մահը զերիվեր է անպատիւ և անիծեալ կեանքէ մը: Ծնորէ՛ մահը, սրբէ՛ ճակտէդ դաւաճանի և մատնիչի սև արաւը, լուծէ՛ վրէժ, և մայրական օրհնութիւնս ու Աստուծոյ զօրութիւնը քեզի զօրավիդ թող ըլլան: Հակառակ պարազային չափակ կրնաս ազատիլ յաւիտեան մօրդ և ազգականներուղ անէքներէն :

Ը.

Հիմա, Սողոմոն, հօրենական կալուած այզիին մէկ անկիւնը բարձրացող հսկայ ընկուզենիին շուրին տակ նստած, քանի մը օրէ իկեր հողին յանձնած իր մօրը պատգամին վրայ կը խորհրդածէր, մտամփսի և գալկահար: Կը վերլուծէր իր կեանքը, մատնութիւնները, օճախներու քանզումը, կայսերու և հարսերու պղծութիւնները, հօրը սպաննումը: Սողոմոն արազօրէն աչքին առջեւէն կ'անցընէր մօրը տասը հինգըմէկնոցներուն գողնալը և անոնց պատճառաւ Արթինին սպաննումը, իր վիրաւորուիլը և վերջապէս մօրաքրոջ յան-

կարծական մահուան պարագաները, կ'ամչնար կանդ առնել ու մտածել այդ կէտերուն վրայ քանի մը բոպէ իսկ, որովհետև այլեւս ուշքի եկած և ըմբռնած էր թէ, իր վատասիրտ բնաւորութեամբ և ատելի արարքներով պատճառ եղած էր ոչ միայն իր զերդաստանին, այլ և ամբողջ զիւղին կործանումին :

Մօրը մահուամբ այլեւս առանձին կը մնար: Մէկը չունէր զուուը բացող, տաք ապուր մը եփող և կամ գէթ լաթերը լուացող :

Իր մօրը պատկերը և անոր պատուէրը միշտ աչքին առջեւ կը պատկերանար: Ուրիշ մտածում չունէր զինքը չարչարող: Ի՞նչ պէտք էր ընել, ընդառաջն մօրը հրամանին և վրէժխնդրական արարքներու հետամտէր, թէ շարունակէր իր նախկին կեանքը: Եւ սակայն, այդ կեանքը այլեւս ո՛չ մէկ հմայք ունէր իրեն համար:

Այդիին մօտէն սուրացող գետակին հեւքուտ ժըլխորը շա՛ա բաներ կը խօսէր իրեն: Գիւղին ծառագարդ ճամբան՝ որ կ'երկարէր իր առջեւ, ամէն օր իր վրայէն անցնող սպաւոր հսկիներուն հասաչները մինչեւ իր ականջին թմբկալարերը և անկէ ալ անկանոն տրոփող իր սրտին խորերը կը թափանցէին :

Կ'ուղէր փակել իր աչքերը, կուրցնել իր յիշողութիւնը, խնայելու համար տառապիլ սկսած հոգին և լուցնելու՝ արթնցող խղճմտանքին ձայնը :

Ալո՛, կը զղջար իր մանկութիւնէն ի վեր գործած տնաւեր և ազգակործան արարքներուն համար. կ'ըղձար մէկ հարուածով երեսուն տարուան իր այս կեանքը փոխել վրէժի և ատելութեան, իրեն զօրավիդ ունեցած զրացի գիւրտ պէկերուն և հորդաներուն դէմ:

Այդ բոպէին վիւրտ լաճ մը ցատկուտելով իրեն եկաւ և երկարեց թղթիկ մը: Աճապարանօք բացաւ, և հետաքրքիր ակնարկ մը նետեց անոր վրայ:

«Զինուած հայուուկ մը եկած է զիւղ, աճապարէ մօտս գալ:» Այս էր թուղթին պարունակութիւնը: Քիւրտ լաճը աներեւութացած էր:

Զինուած հայուրդին զիւղ մուտքը Սողոմոնի խըզճին յարութիւնը եղաւ Սողոմոն իր որոշումը տուած էր:

Անմիջապէս մտաւ այդին խրճիթը և խոշոր ա-
մանի մը մէջ պահուած կարմիր փոշի պղպեղէն ափ
մը առնելով թուղթի մէջ դրաւ ու գրանեց: Յետոյ
ուղղակի գնաց իրեն սպասող պէկին, որ զունատած
գէմքով մը ընդունեց զինքը: Քանի մը վայրկեան խօ-
սեցաւ հայդուկին վրայ, որ եկած է եղեր քիւրտ պէկը
և Սոլոմոնը սպաննելու պաշտօնով:

Քիւրտերը երբէք չէին կասկածեր Սոլոմոնի
ուղղամտութեան և հաւատարմութեան՝ հանդէպ քիւրտ
պէկին: Ասիկա Սոլոմոնին համար մեծ առաւելութիւն
մըն էր, և կ'ուղէր վերջապէս այդ թոյլտուսութեանէն
օգտուիլ այս անդամ:

Քիւրտ պէկը և իր որդին միայնակ էին Սոլոմոնի
հետ այս պահուա: Սոլոմոն ասիթը չփախցուց. ճար-
պիկութեամբ ափով կարմիր պղպեղը երկուքին աչքե-
րուն մէջ նետեց: Քիւրտերը անմիջապէս գետին խա-
փանուեցան ու սկսան աղիողորմ ճիչեր արձակել: Սո-
ղոմոն շտապեց, պէկին սուրը քաշելով երկուքն ալ
խողխողեց ու փախսաւ գէպի այն լեռը ուր կը կարծէր
թէ հայդուկը կը գտնուէր:

Լուրը շուտով տարածուեցաւ գիւղին մէջ: Ամէն-
քը ապշած էին և սարսափած: Ո՞վ կը սպասէր այս-
պիսի արարք մը Սոլոմոնի նման ազգատեացէ մը:
Սակայն իրողութիւնը փաստացի էր և Սոլոմոն աներե-
ւութացած: Քանի մը ժամ վերջ Քիւրտերը կրակի կ'ու-
տային Սոլոմոնի սունը և կը սպաննէին անմեղ չայեր:

Մօրը անէծքին նշաւակ չըլլալու համար,
Սոլոմոն վերջնականապէս կը միանար հայդուկներու
խումբին և երկար տարիներ գրէժխնդրական սպիով
դինուած կ'ասպատակէր քրտական գիւղերը:

Աւերակ զարձած իր հայրենիքին սխերիմ թւշ-
նամիները երբէք չկրցին ձեռք անցրնել Սոլոմոնը
որուն խղճմանքը երկար մմրամմենէ մը յետոյ յա-
րութիւն առած էր:

Ուրեմն մօրը անէծքը զինքը յաւշչքի բերած և
հերոս մը դարձուցած էր ՀԱՍՏ-ԱՐՄ ՀՀ



ՀՀ Ազգային գրադարան



NL0359213

41021

ԳՐԱՏՈՒՆ

ՀՈՐԻԶՈՆ

ԼԵԽՈՆ ՃԵՐԱՀԵԱՆ

18, rue Beauvau — Hôtel du Sud

(1^{er} étage, N^o 4)

• • MARSEILLE • •

Կը հայթայթենք ամէն տեսակ հայերէն գրական,
պատմական, վիպական, բանասիրական, գիտա-
կան, կրօնական եւ դպրոցական գիրքեր :

Մեր սեփական հրատարակութիւններն են.

- | | | |
|----|--------------------------------------|-------|
| 1. | ԽՈՀԱՆՈՑԻՆ ԳԻՐՔԸ | 5 ֆր. |
| 2. | ՀՈՅ ԺՈՊ.ՕՎ.ՐԴՈՒԱՆԻ ՍԵՐԱՅԻՆ ԵՐԳԵՐ 3 » | |
| 3. | ՄՈՐԵ ԱՆԴՐԸ (Վիպակ) | 2 » |

Դիմել ուղղակի մեր հասցեին :

ՏՊԱՐԱՆ “ԱՐԱՐԱ”

IMPRIMERIE ARARA

TAKVOR HATCHIKIAN

17, rue des Dominicaines — MARSEILLE

Կը սոսննէ սպագբական ամէն տեսակ գործեր՝ գիրք,
սրաշխիք, պարբերաթերթ, նույնագոյնիս, հաշուեցացքներ, հար-
սանելիքն հրատացքներ, մահացք, քարթապետն, և այլն :

Գտառաներէն և արտասահմանէն եկած յանձնաբարու-
թիւնները փութով՝ կը կառագուին :